



ANAHIT, REVUE ARMÉNIENNE TRIMESTRIELLE

Փ. ՏԱՐԻ, ԹԻՖ 6

ՆԱՐ ԵՐԱԿԱՆ

ՀՈՒՆ - ՆՈՅՅ - ԴԵԿ 1939

ԺԵՐՄԱՆԻ ՈՄԻ ՔԻՄԻ ԱԳԻ ՏՌԻԹԵԱՆ ՆՊԱՍԸ

ԵՒ ԳՈՐԾԱՐԱՆԱԿՈՐ ՈՒ ՈՉ ԳՈՐԾԱՐԱՆԱԿՈՐ ՔԻՄԻ ԱԳԻ ՏՌԻԹԵԱՆ
ՎԱՐԿԱՇՆԵՐԸ ՄԻԱԿՈՐԵԼՈՒ ՓՈՐՁ

Թէջ՝ ԱՌԱՔԵԼ ԶԱՔԸՐԵԱՆԻ, ՎԵՐԼՈՒԽՈՒԱԾ 3. ՍՎԱՃԵԱՆԸ

Տիմիրյան Մէտակէչֆ անուն ոռւս քիմիագէտը (1869) դաղափարը կ'ունենայ իր ժամանակին ծանօթ քիմիական տարրերը դասառողելու իրենց հիւլէական ծանրութեան կարգով, սկսեալ ամենաթիթեւէն (ջրածին, հիւլէական ծանրութիւն 1) մինչեւ ամենածանրը (իրանիոմ, հիւլէական ծանրութիւն 238.07): Այս աշխատութիւնը կատարեէք վերջ ան կը նշմարէ որ տարրերու յատկութիւնները պարբերաբար կը կոնուին: Այս առեն նոյն յատկութիւնները ունեցող տարրերը իրարու տակ կը զարէ այսպէսով ան կ'ունենայ տախտակ մը որու մէջ հորիզոնական կարգի վրայ տարրերը իրարու կը հետեւին ըստ իրենց հիւլէական ծանրու-

թեան, իսկ վերէն վար անոնք իրարու կը յաջորդեն իրենց յատկութիւններու նմանութեանը հանեմատ: Այս ատխոսակը պատրաստած տակն Մէտակէչֆ կը նշմարէ որ ինչ ինչ խորչեր հոն պարագ կը մնան եւ թէ անոնց համապատասխանող տարրերը գոյութիւն չունին եւ կամ ծանօթ չեն: Այսուհանդերձ ան, ի նկատի ունենալով ուղղաձիգ սիւնակներուն մէջ այդ անծանօթ տարրերէն ստաց եւ վերջը եկող տարրերուն յատկութիւնները, կը նախատեսէ բացակայ եղողներուն զինաւոր յատկութիւնները եւ կուտայ անոնց կարեւոր բազմութիւններուն ցանկը: Այս դեռ անդոյ տարրերէն մին կ'անուանէ Էքապիլմիմիամ, որովհետեւ դասա-

ւորման մէջ ան կուգար ալիմինիումէն վերջ . երկրորդը՝ կ'անուանէ էխապօր, քանի որ անոր տեղը այօքն վերջ կուգար իսկ երրորդը՝ կը յոշըորդէ էխափիլսիոն, որովհետեւ ան, զասաւորման մէջ կը յաշորդէր սիլիսիումին: Այս անձանոթ բայց Մէնտէէչփէ նախատեսուած տարրերէն առաջինը կը գտնուի 1875ին Լրֆօք տը Պուտաֆուրանէ, որ զայն կ'անուանէ կալիում . Երկրորդը 1879ին նիմունէ որ անոր կուտայ սկանիում անունը, իսկ երրորդը 1886ին Վլինքէրէ որ զայն ծօնելով իր հայրէնիքին Գերմանիոյ, կ'անուանէ ժէրմանիոմ: Ժէրմանիոմը Մէնտէէչփի տախտակին մէջ կը գտնուի բնածուիին սիւնակին մէջ, սիլիսիումի եւ անազի միջնէ: Անոնք կը պատկանին չորս վալանս ունեցող տարրերու խումբին: Խնչպէս ծանօթ է, տարրերու վալանսներուն թիւր կը հաջուեն այդ տարրերուն միացդղ ջրածինի հիւլիսներուն թուի համաձայն:

Այսպէս, բոյ կազին մէկ հիւլիս, մէկ հիւլիս ջրածինի միայն կնայ միանալ, տարու համար քրօրաջրածնային թթուն: Քրօրի այդ յատկութիւնը կը չեշտեն ըսելով թէ ան մօնօվալան (միարժէք) է: Թթուածինի մէկ հիւլիս կը միանայ երկու հիւլիս ջրածինի հետ եւ կուտայ ջուրը: Թթուածինի համար ալ կ'ըսն ուրեմն թէ երկարժէք (տիվալան) է: Ալոզի (բորակածին) մէկ հիւլիս երեք հիւլիս ջրածինի պէտք ունի կազմելու համար կազ ամմօնիաքը, մինչ բնածուիի մէկ հիւլիս չորս հիւլիսով կարելի է յագեցնել, որպէս զի յառաջ զայ մէքան ըստուած կազը: Տարրերու արժէնքներու այս թիւը սակայն բնաւ անփոփոխ չէ եւ միեւնոյն տարրը կրնայ, պարագաներու համեմատ, մէկէ աւելի արժէնքն ներկայացնել: Քրոլը որ միարժէք է քրորաջրածնային թթուն մէջ, քօթնարժէք է ասիս բէրքլորիի մէջ: Այսպէս է նաև գրեթէ բոյս տարրերու համար: Պալով միածունուած միարժէնքն է անդամական բարձրագույն միարժէնք է անդամական բարձրագույն միարժէնք է անդամական բարձրագույն միարժէնք է չըսիս: Բնածուիը ուրիշ նշանակելի յատկութիւն մը եւ ունի, որ իրեն եղական տեղ մը լուն է տուած բոլոր տարրերուն մէջ: Բազմաթիւ բնա-

ծուիքի հիւլիսներ, փոխանակ այլատարը հիւլիսներու հետ միանալու, կրնան մէկզմէկու հետ միանալ եւ այսպէս ձեւացնել երկար շրթաներ եւ կամ օղակներ, եւ հոդ է որ կը կայանայ ամբողջ զործարանաւոր քիմիագիտութեան ինչպէս նաև կեանքին գաղոնիքը: Ան է որ կարելի լոնդայած է զործարանաւոր քիմիագիտութեան յատուկ հարիր հազարաւոր բաղադրութիւններուն գոյութիւնը:

Գործարանաւոր եւ անզործարանաւոր բաղադրութիւններու, այսինքն բնածուուի եւ մոնաշեալ միւս բոլոր տարրերու տուած մարմիններուն միջնէ զանուուղ զվիսաւոր տարրերութիւնն ալ հետեւեալն է. երբ անզործարանաւոր նիւթ մը, զոր օրինակ խոհանոցին աղը, ջուրի մէջ լուծենք, այդ լուծոյթին մէջ երկու մետաղեայ ձողեր միրճնենք եւ այդ ձողերը կապնք ելեքտրականութիւն հայթայթող զործիք մը, կը տեսնենք որ ելեքտրական հոսանքը կ'անցնի լուծոյթին մէջնէ: Միեւնայն ասեն ծողերէն մէկուն մօտ քրօրին, իսկ միւսին մօտ ջրածինին գալը կը համատենք:

Երբ միեւնոյն զործողութիւնը կրնենք զործարանաւոր նիւթի մը, զոր օրինակ շաքարի լուծոյթի մը համար, ո եւ է հոսանք հօն չ'անցնիք: Այս երեւոյթը կը բացատրին լինուածնելով որ ջուրին մէջ առաջին զասակարսի մարմինները իրենց բնական միանկին մէջ չէ որ կը գտնուին, այլ թէ անոնց մասմիկը այնտեղ բածուած է երկու եւ կամ աւելի մասերու, անտոնցմէ իրաքանչչիւրը բեռնաւորուած ըլլալով որոշ նկանով ելեքտրականութեամբ: Այսպէս, անոնք խոհանոցի աղին պարագան: Անոր մասնիկը որ բաղկացած է քրորի եւ աստիճնէ, ջուրին մէջ կը բաժնուի զինի ձեւացնող հիւլիսներուն, որոնցմէ առաջինը կը կրի բացասականութիւն եւ երկրորդը դրական ելեքտրականութիւն: Երբ մետաղեայ ձողերը կը միացնենք ելեքտրականութեան հայթայթի զործիքն բարձրացնեան, բացասական կերպով բեռնաւորուած քրորի հիւլիսները, որոնք ենթարկուած են դրական բնեկովն ձողութեան, դէպի ի հոն կը յառաջանան, մինչ դրական կերպով բեռնաւոր սատիօմի հիւլիսները բացասա-



ԱՌԱՔԵԼ ԶԱՔԲՐԵԱՆ

Կան բեւեախն չուրջ կը համախմբուին։ Աշխն այդ յատկութիւնը ունեցող նիւթերուն կուռած էլէքքրօլիք անունը եւ խնդրոյ առարկայ երեսոյին էլէքքրօլիք յորջորդումը։ Պարագան նոյնը չէ սակայն շաքարի լուծոյթին համար, որ ոչ մէկ հոսանք կ'անցընէ։ Ունը մասնիկները ուրեմն չեն բանուիք չուրին մէջ երկու իրարու հակառակ էլէքտրականութեամբ բեռնաւորուած չիւլէներու եւ կատ իօններու ինչպէս սովոր է ըսել։ Այս պատճառաւ ընդունուած է որ բնածումին բաղադրութիւնները, այսինքն գործարանաւոր նիւթերը կը տարրեին միւս բոլոր տարրերու բաղադրութիւններին այդ վալան յորշոյնուած կապերուն բնութեամք։

Զաքրեան, նկատի ունենալով՝ բնածումին

դրացնութիւնը ժէրմանիումին հետ, միեւնոյն սիւնակին մէջ կը Հարցնէ ինչնին թէ ի՞նչ է պատճառը այն եղական դիրքին զոր բնագէտները կուտան բնածումին եւ թէ անոր այդ դիրքը որքան իրաւացի է։ Այդ Հարցին պատասխանելու համար ան բաղդատական ուսումնասիրութիւնը կ'ընէ քառարժէք (քէքրավալան) չորս տարրերուն՝ բնածումի, ժէրմանիումի, սիլիսիումի եւ անազի՝ պարզ բաղդադրութիւններուն։ Զաքրեան համոզուած է թէ բնածումին վարակուած անփոփոխիւթեան վարկար մնական պէտք չէ որ լլայ եւ թէ բնածումին ալ իր զանազան բաղկացութիւններուն մէջ պէտք է երեւան գայ, միւս տարրերուն պէս, 1, 2, 3 վապաններով։ Զաքրեանի հասարած եւ նկարազրած փորձերը իր այս համոզումը փաստացիօրէն ապացուցանելու համար շատ ճարտար եւ շատ դժուարին են։ անոնք իրեն արժած են բաղում ժամանակ եւ երկար տարիներու տքնութիւն։ Անոնք նաև շատ ալ բազմակողմանի են, ինչ որ հեղինակին բեղուն երեւակայութեան եւ զիտական խոր հմտութեան մէկ ապացոյցն է։ Կարելի չէ հոս մի առ մի թուել այդ փորձերը։

Այդ երկարաշունչ աշխատութեան իրը տեսական արդիւնք Զաքրեան կրցած է համիլ այն եղակացութեան որ գործարանաւոր եւ անզործարանաւոր քիմիագիտութեանց մէջ եղած իրաժանութեան եւ անջրպետը իրական ըլլալէ առեւ արուեստական են եւ թէ իրերու մանրան։ Կրկնու ուսումնասիրութիւնը կուգայ երեւան բերելու որ այդ երկու բաժանումներուն մէջ զոյլութիւն ունեն փոխանցման եզրեր, որով անոնք իրարու կը զօդուին։ Այսպէսով կարելի կ'ըլլայ երկու քիմիագիտութիւնները միակ օրէնքի մը ներքեւ համախմբել։ Գիմիագիտութեան երկու բաժանումներուն միշեն գանուող անանցանելի կարծուած պատուարը այսպէս վեցուած կ'ըլլայ եւ քիմիաբանութեան ուսումնասիրութեանց մէջ աւելի միատարրութիւն մը հաստատուած, ինչ որ կը համապատասխանէ լիովին գիտութեանց մէջ աւելի միատարրութիւն մը հաստատուած, այսօրուան ձկտումներուն։

15-7-1939

ՅՈՒՍԵՓ ՄԱԿԱՃԵԱՆ